

(փոքրին) ընթերցման եւ մեկնութեան նուիրումն են. Պր. Հեղինակը յայտնած է ընթեռնուլ այս կնիքն: Ըստ այս ընթերցման՝ կնիքս ըլլալու է «Մեծ Թագաւոր Մուսայի(հու), որդի Տարհուլաւայի, անուն Կուսմնայի (Կուսագենէ) Թագաւորին» կը շորհարարենք Պր. Բասմաշեանին հոս հրատարակուլ, եւ կը խոստանանք թերթիս յաջորդ թուերն մեկուն մէջ անոր իմ որ առիթ մ'ալ ընծայելու, մտղծելով թ որտանց մի եւ նոյն յաջորդութիւնը:

142. Դ. Հայերնում: Ազոնիվերսիտեան պաշտօնաւորնեան (իերոն) թ Տոմպարոն: Ըստ ինքեան տեսչէք մասեանս քննադատելը, այնու որ հայկական մատենագրութեան եւ ոչ շորթութեանի վրան, ի բաց առեալ այն պարագան որ հայասնուն հեղինակ մ'ունիր սակայն բոս մասնաւոր ինդրանց պատուական մատենակին՝ Դ Տրատարակենք հոս նոյնն, առանց մասնաւոր խորհրդածութեանց, այսչափ միայն բռնելով՝ թ ընթերցողին վրայ այն ազգեցութիւնը կ'ընէ՝ էր թ է կը զգուշացնէ ընթերցողն այս եւրոպական, օտար ընկերութեանց քովը ապահովագրութիւն, այն պատճառաւ որ ստանց գործարարներն իրենց անմական օգուտը միայն փնտռելով՝ ամեն հնարաւոր պատրուակներով եւ միջնորդութեանք իրենց զեպպաններուն՝ ի դիպել առթին՝ կը խուսափեն զայլաբ սահմանուած դրամն հատուցանելէ, զոր կարեն ապացուցանելու համար՝ երկու ցաւակ օրինակներ յաւալ կը բերէ:

Բաց ասով՝ ընդունած ենք շորհարարութեամբ Մալխասեանցի՝ Հորտա-Մորտը, Արարչատի՝ Հնինոցը, Ա. Չոպանեանի՝ la litterature arménienne (ի թերթին Revue Encyclopédique Larousse, թիւ 260 եւ 261), Տ. Եակոբեանցի՝ օղջ եւ կեանքը, Margolouthի՝ the Syro-Armenian Dialectը, Տարուարեանի՝ Առողջարանութիւնն, Սահ. Եպիսկոպոսի՝ Բաղդատութիւնն եւ Տիւրքմենեանի՝ Գործնական Համարակալութիւնը, որոնց վրայ յաջորդ թուով կը խօսիք:



**ԱՅԳՈՒԹԻՆ ԹՅՐԹՅՈՒՆ ԺԱՂԿԷՓՈՒՆՁ**

1. Օգնութիւն հայ աղքատ ուսանողներու: — 2. «Բիւրան», լուսպիք եւ Ա. Մէլիկի Հնագատութիւնը: — 3. «Սուրհանդակ», խափար: — 4. Մովսիս Խորենացոյն պաշտպանները: — 5. «Անահիտ», դատարանական:

1. Օգնութիւն հայ աղքատ ուսանողներու: Ղազ. Պեարտեան՝ Մոսկուայի հայ ուսանողներուն անուամբ Մշակի մէջ (թ. 186) կը յայտնէ իւր խորին շորհակալութիւնը Պր. Յովակիմեանեանին, Ա. Չաքարեանցի եւ Յ. Սունդուկեանցի՝ որոնք իրենց ծանօթից ջըխնին մէջ ժողոված են իւր 150 բուրլի յօդուս վերայիշեալ հայ ուսանողաց համար: Ա՛ր էր թ է այսպիսի բարեբարներ յառնալ գտնուէին, պատուաւոր բայց աղքատ ուսանողաց երբեմն շնորհուելու չափ տառապանքներն ամբեցելու համար:

2. «Բիւրան», ք-իւր եւ Ա. Մէլիկի Հեղինակութեան, Պրոֆ. Ա. Մէլիկի վերայիշեալ (երես 377) գործոյն հայերէն Թարգմանութիւնը կու տայ «Բիւրանին», լուսպիքը՝ հեղինակին գրաւոր թայլուտութեանցին Առ այժմ (թիւ 37, 38) առեւելեան ունինը միայն առաջին հատուածը: Թարգմանութիւնը, որ ընդհանրապէս բաւական ազատ ընտելուած է, նաեւ համառօտուած, կ'երեւայ թ է շատ սեղմութիւն պիտի մնայ ընթերցողներուն կամ անիմանային, թ է եւ Յրք. Թարգմանիչն անշուշտ հասկըցած է իւր գրածը: Երբ քերականական ասորերաց նկատմամբ բուսի՝ «ձեւերու զսփանդութեանն», չենք կարծիք որ ընագրին parallélisme բոսին իմացուի. թ էրեսա լաւ եւս էր՝ զուգորդութեան: Complexe որ է բազմամասն կ'երեւայ թ է իրեւ complice անունու եւ բոս այնմ՝ հյ. Բարք Թարգմանուած է: Մէլիկի մեր օտ, որս, ու բառերը կոչեր է anaphoriques որ է վերաբերական. չգիտենք թ է ինչ մտքը Թարգմանիչը կը փնտռու անուն սուսած է ստանց, անշուշտ բուսգրքի մ'առաջնորդութեամբ՝ anaphore ճորտասանական ձեւին անունին շինթելով: Կոչութիւն յուցընող գերանունները կոչեր է identite — նշանակութեան, այլ ոչ նշանադածներ, ինչպէս հյ. Թարգմանութեան մէջ կը կարգացուի: Մեզի անմեկնելի կը մնայ՝ Apocalypse — Յայտնութեան՝ Յովհաննու բառին անկերպաններ Թարգմանուած ըլլալը: Հայերէն գիտորդներուն համար բար է հեղինակը. թ է յուցականներն ինչ ճամբով (ինչ ծրարագէ) հետազոտելու է՝ արդէն լեզուին ինչոն կը յուցընէ: — մենք այս խոսք այսպէս ասորերկան կը գտնենք Թարգմանած: Հայերէնի մուցականներու հետազոտութեան յայտագրին մէջ յառաջ բերուած են ներքին յուցուածները:

Այս քանի մ'օրինակեալ կարելի է մնացորդը գուշակել. եւ մենք կ'ըսենք թ է. Դժուարաւ կրնայ հեղինակն այսչափ անկախ ազատութիւն շորհած ըլլալ Թարգմանութեան, որն որ սեղմ անհարազատ ըլլալէն զատ՝ շատ անգամ հասկանալի է միայն գղղ. բնագիրը կարգաւէն ետքը:

3. «Սուրհանդակ», Խփուտագ: Հանգիտիտ Օգոստ. Սեպտ. Թալոյն մէջ (էջ 284, հատ. 5) ծանուցած էինք որ Տիգրան ԷՓ. Ճիվէլէիան Սուրհանդակ անուն հայերէն օրաթերթ մը պիտի հանէ ետքը, որուն նոյն առթիւ մեր շորհարարութիւններն սլ ըլած էինք: Ա երբեսուցաւ կարագիցիք թ է այս օրաթերթս խափանուեր է զարմանալի մեկնութեան մը պատճառաւ, որ անշուշտ անոյնանէ կրնայ յաւալ կ'ըսած ըլլալ: Տիգր. ԷՓ. Ճիվէլէիան՝ չնկճեցաւ, եւ թ է ոչ «Սուրհանդակ» գտնէ «Բանբեր», անուն օրաթերթովն ընթերցողաց հետաքրքրութիւնը պիտի գոհացնէ:

4. Մուկի խորհնացոյն պաշտպանները: Պր. Կորայր Բիւրանագային՝ «Մշակին մէջ շարք մը հատուածներով (թիւ 192, 193, 195) ապարթէ կ'ըլլէ, խորտակելու եւ համոզուելու համար խորհնացոյն հակառակորդները: Ետքեիկ ուսումնականի երկրորդամասնակց պարագութիւնն յարգելով հանդերձ (« քանի մտքը, որ քառասունամեայ

ժամանակի մէջ զՊատմութիւն խորեհացոյ քանի  
 փ հարիւր անգամ ընթեցած է եւ եռան-  
 դեամբ ուռումնասիրած, կ'ընէ ինք իրեն Համար)  
 (Թիւ 191 ա. սիւն) ամենայն հետաքրքրութեամբ,  
 կը սուպենք յառաջ բերելու հետաքրքրեալ եւ ցուց-  
 մանց, որպէս զի կարենանք մենք ալ մեր դատաս-  
 տանն ընել, վասն զի ցայժմ լլայ տեսած յօդուած-  
 ներք վերջին տարիներ խորեհացոյ վլայ կատա-  
 րուած ուռումնասիրութեանց Համարստ անու-  
 թիւնը կը բովանդակեն, որոնց դէմ էր անխախտ  
 Համագումար կը Հաստատէ որ՝ ոչ թէ խորեհացին  
 ուրիշ մատենագիրներէն փոխ է առած, այլ ասոնք  
 իրմէ, եւ թէ «678 թ. աւականէն շատ յա-  
 ու աջ խորեհացոյ պատմութիւնը կայր»:

5. «Անտէր» հրատարակելու Պարոն Ա. Զօ-  
 պանեանի խնդրութեամբ այս բանասիրական  
 թերթին առաջին թիւը լլայ տեսու վերջերս:  
 Առաջին Հայեցումքն իսկ ընթերցողն վլայ  
 աղէկ տպագրութիւն կ'ընէ եւ կը գրուէ զինքը,  
 իւր ջրոտ եւ՝ ներսի մկ ըսել՝ գոյացական  
 նիւթերովը, որոնք ընթերցողը կը գոհացնեն  
 բողբոլին: Պարոն Ա. Զօպանեան՝ վլան գրուած  
 վատհասութիւնը բողբոլին պիտի արարաբարնէ: Կը  
 Հնորհարենք Պր. Ա. Զօպանեանի եւ իւր պա-  
 տուական գործակցաց՝ զլեւտարաբար նիւթոց ըն-  
 արութեան մէջ ցուցում մեծ ինամբը:



**ԵՍԼԱԵՅԵՆ ՏԵՍՈՒԹԵԱՆ**  
 Վիճակ, 26 Նոյեմբեր, 1898:

Անգղիա մեծ պատրաստութիւններ  
 կը տեսնէ, քայց ոչ որ գիտէ թէ առ ինչ:  
 Չորս ճիւղ շարթէ ի վեր ըլլող պատե-  
 րագմական նաւարանները մեծ գործու-  
 նէութեան մէջ են, եւ Գոշէն, ծովակալու-  
 թեան պաշտօնեան իւր խոստացած ժո-  
 դովոց ներկայ գտնուելն կը հրաժարի,  
 պատճառելով թէ՛ պաշտօնն իւր ներ-  
 կայութիւնն անհրաժեշտ կերպով կը պա-  
 րանջէ եւ թէ չի կրնար նոյն իսկ քանի մը  
 ժամու համար հեռանալ: Ընդ հակառակն  
 Սալիզբորի վերջերս ըրած թագմաթի  
 ծառասացութեանցը մէջ այս տեսնուած  
 պատրաստութիւններն եւ ոչ խօսքով մը  
 կը յիշէ: Նկատելով որ Փաշոդայի խըն-  
 դիրն վտանգատու կերպարանք առած  
 ըլլալէ շատ հետո է, ցորչափ Դէլկասէ՛  
 Գաղղիոյ արտաքին գործոց պաշտօնեան  
 տեղի տալու անելի մէտ է, վերապահե-  
 րով առանձինն կերպով եզրիտական  
 խնդրոյն մէջ Գաղղիոյ շահոց պաշտպա-

նութիւնը, նկատելով որ Գաղղիան ակն-  
 կրելու ի լուր ամենեցուն խոստովանած է  
 թէ չի կրնար իւր զօրութիւնն Անգղիոյ  
 նաւատորմին հետ շափել, նկատելով որ  
 սպանիական-ամերիկեան պատերազմն  
 աւարտած է, ալ կարելի չէ միկնել այս  
 չափազանց պատրաստութիւնները, որով  
 կանալի եւ Միջերկրականին նաւատոր-  
 միոնները թագմաթի պատերազմիկ նաւե-  
 րով կ'աճեցուն, A-պահեստի նաւա-  
 տորմինն ծառայութեան վիճակի մէջ կը  
 դրուի, 7 միլիոն Մաուգերեան փամ-  
 փոյն տտիպիչ կերպով կ'ապստրոնին, են  
 են: Հասանական մեկնութիւնն է, ինչպէս  
 կը կարծուի թէ Անգղիոյ ի ճննաստան  
 ունեցած շահերը շատ մեծ վտանգի մէջ  
 գտնուելու են, եւ գաւտնք որոշիչ կերպով  
 պաշտպանելու համար են այս ամէնը՝  
 պատրաստութիւնը: Միթէ Ռուսաստանի,  
 Անգղիոյ մեծ ոտխինն դէմ են այս ամէնը:  
 Բայց Ռուսիոյ Չարն գլխնկեցութեան կը  
 հրաւիրէ ըլլող պետութիւնները, եւ կար-  
 ծես ըլլողութիւն անկասկած նազատա-  
 նալու համար մինչեւ Իեկտմբեր 20  
 Լիւադիա պիտի մայ...: Սակայն  
 Անգղիա դեռ դաշնակից մը կը փտտէ,  
 եւ արդէն իսկ Անգղիական-Ամերիկեան  
 դաշնադրութեան մը վրայ կը խօսուի:

Գաղղիան: Ենդիսի Արիէնի՛ որ  
 Իրէյֆուսեանց պաշտպան հանդիսացած  
 է՝ Իրէյֆուսի դատը վճռաբեկ ատենին  
 յանձնուեցաւ. այս վերջինս ալ վճոնց որ  
 դատը վերստին քննուի, եւ արդէն իսկ  
 մեծամեծ եւ կարելուք անձնատրութիւնը  
 եւ պատերազմի հինգ պաշտօնեայն չար-  
 ցաքննուած են: Բիգար՝ փոխանակ ար-  
 ծակուելու ինչպէս Իրէյֆուսեանց հաս-  
 տատապէս ծանուցած էին Յուրլինտընի  
 հրամանաւ պատերազմական ատենին  
 առջեւ պիտի հանուի: Անդէն Իրէյֆու-  
 սեանք դատը փութացնելու դիտմամբ՝  
 անամթութեամբ կը հրատարակեն թէ  
 Իրէյֆուս մտնէր է: — Փաշոդայի խնդրին  
 մէջ Գաղղիա ցայժմ կըցած է ծարպու-  
 թեամբ ժամանակ վատարուի, եւ թէեւ  
 լրագիրը Անգղիականաց չափ սպառնա-  
 կան լեզու չունին, այսու հանդերձ կը  
 պահանջեն որ պետութիւնն իւր իրա-  
 ունը մինչեւ վերջին կէտը պաշտպանել  
 ետ չկենայ: